

ԽԱՂԱՂԱԿԱՆ ԺԱՄ

Քիչ մը գժուար տարագելի, բայց ընտանիք բան մը կը պատի կարծես, երբ, Մեծ Պահոց Քառասոնրդական շրջանին, Խաղաղական ժամանակութիւնը կուզայ իր ստուերուն աշխարհը բանալ ամէն իրիկուն, մեր հոգիներո՞ի վար: Մանաւանդ որ, շարաններն ու ջաները իրաց ընծայած կ'ըլլաց իրենց շքիանքը, այսպէսով կարծես զիմաւորի ուղեղով կ'կեղեցւոյ տօնապաշտական թեադրութիւնները, միշտ հոգիներն ի վար: Իրա՞և է արգեօք այս հաւաստումը, օտար ազգերուն ներքին աշխարհներուն ալ համար, ու աննոց եկեղեցիներուն զմբէններուն ալ ներքեւ: Հետաքրքրական պիտի ըլլար ասոր ճշտումը: Հայուն համար իրաւէ ատիկա, կրօնական ու ազգային կրկնակ հանգամանքներով: Արտաքին ու ներքին լրացուցիչներով:

Որպինեան, հայուն կրօնագամ հոգին, իր անումներուն իր տակարութիւններուն առապանքը պիտի ապրի, գօտիին մէջը քառասուն օրերուն ինքնայարգարումին: «Իմ մեղքերուն ծովզ պիտի ալեկոծէ իր հոգին»: Այնքան կենդանի են պատկերացումները իր յօրինած Ապաշխարութեան շարականներուն: Ու պիտի աղերսէ աղերծանի՝ զինքը:

Այսպէսով է որ լեռան վրայ առաջին անգամ իրարմէ կը զատուին երկար ատեն իրարու հետ շփոթուող վիճակները: Այդ օրերէն ասդին թաւալող դարերը հազիւ թէ մարսած են Մեծ Վարդապետին այնքան պայծառատեսորէն պատգամած այդ վիճակին թելաքարանքները: Որո՞ւ համար գաղտնիք է որ տառապղներու անհուն լէքէննին դէմ այնքան քիչ ըլլան սուզին հերոսները, այսինքն մարգեր՝ որոնք գիտնան իրենց ջիղերուն վրայ գիղուած կակիծն, զրկանքէն, մոխիրէն հանել պատառ մը կապոյտ, կտոր մը հոգին երկուքն ալ զիրծ մեր աշխարհի կնիքէն, պայմաններէն, յաւերք և անայլայլ, թելաքերու չափ յաւերքութեան, անայլայլութեան մէծ լրացքը մեր ներսը:

Աքաւորը ամէնէն մօտիին է Աստուծոյ, ամէնէն բարին ըլլալէ վերջ մարդոց:

Եղիշէ ՎԱՐԴԱՊԵՏ

որսալ ուղղողին որոգայթներէն»: Ու ասկէա այնպիսի խորունկ լզձաւորութեամբ՝ որ՝ երկինքը ընդգունելու, Աստուծածորդիին յառութեան խորհուրդովը երաշխաւորուած հոգեկան խաղաղութիւնը, պայծառութիւնը, լոյսը իր մէջ առնելու, անով պարուրուած ապրելու երազը, թել թել կը կախուի իր աչքերուն զիմաց: Հայ եկեղեցիկ պաշտամունքները կրօնական ամէնէն անսիթեանքը արարմատն քնները ունին որդեգրած: Ամէնէն զուսպ շարժումներով: Ամէնէն լուրջ ու պարզունակ խորհրդաւորութիւննեմբ: Ուր կափիները յաշորդաբար կը կանչուին փառաբանութեան երգին, օրհներգութեամբ վերացումին: Կը կառւիրուին միասնաբար խոնարհցումին: Հայցողական աղօթքին: Ու կ'արձակուին թեթեցած հոգիով, պայծառ նայուած քով՝ շպար երկինքը մը իրենց հոգիներուն մէջ ծփանուտ:

Իսկ իրեք արձագանգ-դողումը անոր կեանքին, անոր մշուշ ու կապար գարերուն, Խաղաղական ժամերգութիւնը իր շարականներուն մէջ կը տարապէ կոհակ կոհակ քարացումը, յորդուն երգը հայ ժողովորդին: Տուայտանքը անոր խոշտանգուած ջիղերուն կարօտը անոր ծիծղուն արտերուն: Սարսափը անոր գիշերներուն: Տրաում սփոփանքը իր քրտինքովը ցողուած հասկերուն սպիացումին, զայելումին: Քաղցրութիւնը իր զաւակներուն: Իրինասալը, թեթեացումը անոնց խոնչած մարմիններուն: Ու գեռ . . . անհուն գալարումներուն դէմ անհունաբաղձ մթթուումը խաղաղութեան, երջանկութեան, արքայութեան, յարութեան ծարաւին:

Քրիստոնեայ Եկեղեցիներու կազմաւորման ըրջանէն, շահեկան պիտի ըլլար աշխատանք մը՝ Խաղաղական ժամերգութեան ողին, աշխարհը, ըմբռնումը համադրել փորձող: Ամէն ժողովուրդ իր ապրումիներուն խոտութեամբը պիտի երեան գար հոգին բացած խաղաղութեան ծարաւին: Մարաւ մը՝ մշտապէս և ամէնքէն զգացուած, բայց քիշերէ գայելուած, այս աշխարհի գաշտարուն: Հայու հոգին, անտարազելի բայց սրտառու այդ խտութիւնն է ահա որ կամար իրեք կը նետէ շքել յօրինումովը իր Խաղաղականին:

Քրիստոնէական առաջին գարերէն միակ գգալի, իրական սորերգութիւնն է այս խա-

ւարեցումը կեանքին, երբ մարդիկ ամէն իրիուն հարկին ներքեն էին իրենց քունին խաղաղութիւնը իրագրելու երկինքէն։ Որուն անունին, որուն փառքին իրեւ և պասկո, իրենց մարմիները ենթակայ էին անժամանակ խոշտանգումի, և իրենց զիշերներն ալ՝ թաթին տակը անակնկալ անգոհանքներու։

Ու նկուզներու այդ գլուխներէն մինչև գետնափոր խոռոչներու մէջ ընդգարչումը, ջիղ ջիղ անդամահատումը մարդուն, քատներորդ իսկ գարուն, (ո՞րքան թելագրական են, այս ուղղութեամբ, վերջին զըրւագներու խուժանը Հայ Պատմութեան) ճակատագիրը նոյն է գծուեր քրիստոնեայ անունին։ Աւելի կենդանի ի՞նչ յուղում կըրնար մշուշ կապել՝ աչքերուն մէջ, իրենց աստուածն իսկ պաշտելու անկարող, չը թոյլատրուած հօգիներուն։ Աւելի՞ն՝ քան ցուրա այդ կրակը կեանքին, յամեցող ու սպառող պապակը խաղաղութեան։

Ո՞րքան ալ անրաւական զգանք մենք զմեր միջամուխ ըլլալու ուսումնասիրութեան մը, ուր յայտնարերու պատմական և ժամանակագրական զարգացումը Խաղաղականին, ներելի է ասկան մեր կողմէ ճիր մը, Հայ նեկեցեայ պաշտամունքին մէջ, անոր երգերուն ու աղօթքերուն կվայութեանցը ճամբով, ալիրական ու նոյն ոգին փնտուել, զգալ փորձելու։ — Դժուարչէ ընդունիլ թէ ժամագիրքին զանազան կարգերը, սկզբնապէս, պատշաճնեցումներ են եղած վանական միաբանութիւններու օրական կենցաղին։ Ու բաշխուած՝ անոնց հանապազօրեայ զրալանքներուն, զագարի ժամերուն։ Բորոյ, սազմուին բացատրութեամբ սեօթն անգամ յաւուը օրհնեցից զքեց զը իր տառացի իրագործումը կը տանի հին վանական դրութիւններու մէջ։ Մեր ժամանակիրքն թիւով ինը մասերէն էն Խաղաղականը ամէնէն համասեններէն է։ Պարզագոյն բաղակացութիւնը ունեցողներէն է։ Բայց խիտ ու թելագրական։ Իրեք պահի մը մէջէն ամբողջ ժողովուրդ մը, աշխարհ մը պատկերով յօրինում։ Անոր տագնապներուն, հապատութիւններուն, նուաստացումնն, համակերպումն զիմայի կումերովը խորացող, թափանցող, և զանոնք ալիք վերերող զարգարան։

պէս՝ ժամանակի անանջբակտ տարածութեան մը մէջէն, նոյն յուզումները կը բանայ գէպի աւագանը ցեղին արիւնին, անոր պատմութեան։

Ցաւ է ծեռքի տակ չունենալ հատոր մը, աշխատանք մը, ուր կազմակերպուած, յստակուած ըլլային ըրջանները, պայմանները ժամապաշտութեան այսպէս վերածումին նախնագոյն իր վիճակիներէն գէպի ներկայ իր կերպարանքը։ Արդարեւ ի՞նչ շահեկանութիւն պիտի բերէր, ծեռարկ մը՝ եկեղեցոյ պաշտամունքներուն եղաշըման պատմութիւնը պարզաբանող, վերկառուցող՝ վանքերէն ներս անոնց ընդունած կերպաւորութերուն ընդմէջէն։ Ու յասոյ քաղաքու գիւղ փփագրուած։ Իրենք զիրենք ձևելով, ամփոփելով ասոնց կարելիութիւններուն, կեանքի բերութերուն։ Թէ իսկ մասնագիտական՝ նման գործ մը աւելի հեշտ պիտի զարձնէր փորձերը՝ կերպաւորումը հաստատող ցեղային այն զօրաւոր զգացումներուն, որնք ամէնէն շայ ժամագիրքի կարագանք ու գիտեալով։ Գիտենք միարեն թէ այսինչ ալօթքը, երգը, յօրինումն է այսինչ վարդապետն, կամ յաւելումն է այնինչ հայրապետն։ Մինչդեռ ստոյդ վկայութիւնը այդ եղաշըմներուն, աւելի կենդանի ու ներուժ պիտի կացուցանէր մեր յարումը այդ զգացումներուն։ Ու մենք աւելի մօտէն հազորդ պիտի ըլլայինք այն ապրումներուն, օրոնք կը թելագրուին մեզի իրեւ հոգեյատակը մեր պաշտամունքներուն, խորունկ բերումը մեր ժողովուրդի պատմութեան, զարէ ի գար։

Այս տեսակիտէն, մեր ժամագիրքին մէջ նուազ խճողումի, քիչ փոփոխութեան ենաթարկուած կագերէն Խաղաղականը ամէնէն համասեններէն է։ Պարզագոյն բաղակացութիւնը ունեցողներէն է։ Բայց խիտ ու թելագրական։ Իրեք պահի մը մէջէն ամբողջ ժողովուրդ մը, աշխարհ մը պատկերով յօրինում։ Անոր տագնապներուն, հապատութիւններուն, նուաստացումնն, համակերպումն զիմայի կումերովը խորացող, թափանցող, և զանոնք ալիք վերերող զարգարան։

Մեր այս հաւաստումը կը տարուինք հաստատել մինչեւ իսկ նախնագոյն յօրինուածքին մէջէն Խաղաղական ժամանին։ Իւ-

բաքանչիւր Կարգ, սկզբնապէս, բազկացած է սաղմօսէ, անոր հետեւող լարպանէն. որուն կը յաջորդէ հաւատացեալներուն ուղղուած հրաւէր մը՝ բարող, ինքնամփոփումի, ուշքը ցրուածութիւնէն հաւաքելու, եւ, այդպէսով, իրենց խնդրանքը՝ ալորեկ, մասնացանելու Բարձրեալի գառոյքին: Ժամերգութեան ամէն Կարգ կերածելի է սոյն հիմատարրերուն: Այս տուեալինորով, ևս զալականի պարզագոյն ձեկին մէջ գրեթէ ոչինչ կը գտնենք, իրեւ աղօրք, երգ կամ բարող, որ ստիգմումը, յօրինումը բերեր հայ միտքին, հայ հոգիին: Աւը՝ ձայն մը, շեշտ մը ըլլար քաղուած, ըլլար դրուած, պատմական որոշ շրջանէ, հոգեվիճակէ: Շնորհեան մեզ Տեր երգը, Նայեաց Սիրովիու ի են հայենմէր յաւելեալ, գրուագ մասսեր են: Վերջին երկուքը՝ իրենց հեղինակին ճամբով, որոշապէս ծանօթ մէջ շրջանէ, իսկ առաջնին՝ անստոյդ իր խմբագիրով, հաւանական պիտի նկատենք մեր միջնադարէն, Բագրատուննաց խրոստ, յաղթական, յանձնապատան տասնամսեակներէն իջնող:

Բայց նոյնիսկ այդ յարասարար յօրինուած մաղթանքներուն, աղօթքներուն մէջ պարագայ մը կայ դիտելի: — ըսինք թէ այնանեւ գոյութիւն չունի ստեղծագործ հայ միտքը, նաև մասնաւոր մթնոլորու մը հայ աշխարհէն: Ե. գարու հայ պատմութիւնը թաւալուն կոհակում մըն է հզօրագոյն ապրումներու, լքումներու, պրկումներու, կարելիութիւններու և պոսթկումներու: Ու Ե. գարուն արգէն ամբողջացած կը համարուի Հայ Եկեղեցու ժամանակուն կաղորդ, որպէսիք անհրաժշտութիւնը զգային այդ յուզումները գնուանց ապահով ասկայն թէ չենք ունեցեր Հայրապետանիք, իրենց շրջանը լիցնելու կարող, և իրենց ժողովուրդին ձգտումներուն հաղորդ, որպէսիք անհրաժշտութիւնը զգային այդ յուզումները գնուանց ապահով ասկայն թէ չենք ունեցեր Հայրապետանիք, իրենց ժողովուրդին հաղորդ, ունեցելու մէջ նաև կարգը խաղաղութեան և յոյսի, առնատագն արտում երազի բարիխառնութեան մը մէջն կը խօսի մեզի մինչէ այսօր, ինչպէս խօսած էր Ե. գարուն: Բանաւոր է մտածել թէ նախքան երգերու, շարականներու յաւելումը, իւրաքանչիւր կարգին մէջ նաև նակուած սաղմոսները ամբողջութեամբ կը կարգացուէին: Եղանակաւոր կամ փոխընթերցումի ձեռով: Ու Եկեղեցու մէջ ծընթագրութեամբ մը ունիզգրելով հեռու գամուռը, իր և իր հայրերուն պատմութիւնը կը կարծէր լսել, չմտածուած արտումնեամբ մը ունիզգրելով հեռու գտրեք յառնող պահերը, յուզումները, նման տառապանքներէ գրաւուած ցեղի մը ու անօր մէկ զաւկին:

Մրած և իրարու է բերած սաղմոսներէն, որ անդիմագիր ծորումով մը կը բանուիս նրբութենէն իր զգայինութեան, հաղորդականութենէն իր հոգիին: Հոն, ծալք ծալք կը բացուին այն վիճակները, որոնք զարեր առաջ ապրուղ սաղմոսներդուին և անոր ցեղին կենանք, ակնկալութիւնները պատմերելով հանգերձ, հրազդատ արտայայտութիւնը քը բերն իր ալ ժողովուրդին ապրումներուն:

Սիսակի մէջ չենք, երբ լնդունինք այդ հոգեբանութիւնը Ե. գարու ընդհանրութիւնները իր մէջ համագուղղ: Այդ օրերուն, մեր փառքերը շատ մօսիկն էին, չմոռցուելու համար: Այդ օրերուն, մեր Եկեղեցին հզօր յաղթանակով մը գուրս էր եւած իր վրայ գործադրուած խոշոր բանութիւնէն. — Ղարգանանց պատերազմը՝ իր հետեւնքներով, պատագրումն էր Հայ Եկեղեցիին: Բայց Սրբազն Հայրապետը աչքին առջն ունէր զինը այդ յաղթանակին: Կիսալի մէջ չենք գարեհալ երր շարունակներ այդ յաղթանակին ինըն երկարագել այս անգամ անխօսիկի տկարացումներով, հոգիներէն ներս չքեղ զոներուն, մեր պատ նախարարներուն զարմերուն, և իրենց հոգանաւորած Եկեղեցին ներս մշակներուն աշ խորը: Ի՞նչ կը գրանէր Հայրապետը, արտմութիւնէ, կորանքէ վեր, որուն համար մարդիկ յօժարէին կեանքի լուծը կրել, Երկինքը ինքնաբերարար կը գառնար զինը այդ տաղապիհին: Ահա թէ ինչու խորունք արտմութիւնը, բեկույժ պարունակելով հանգերձ, Խաղաղանի կարգը խաղաղութեան և յոյսի, առնատագն արտում երազի բարիխառնութեան մը մէջն կը խօսի մեզի մինչէ այսօր, ինչպէս խօսած էր Ե. գարուն: Բանաւոր է մտածել թէ նախքան երգերու, շարականներու յաւելումը, իւրաքանչիւր կարգին մէջ նաև նակուած սաղմոսները ամբողջութեամբ կը կարգացուէին: Եղանակաւոր կամ փոխընթերցումի ձեռով: Ու Եկեղեցու մէջ ծընթագրութեամբ մը ունիզգրելով հեռու գամուռը, իր և իր հայրերուն պատմութիւնը կը կարծէր լսել, չմտածուած արտումնեամբ մը ունիզգրելով հեռու գտրեք յառնող պահերը, յուզումները, նման տառապանքներէ գրաւուած ցեղի մը ու անօր մէկ զաւկին: